

Ներուն վերաբերելի գաւառին՝ մէջ բնիկ է՝ այսինքն Բոհուտնի մէջ՝ Անայ Եղիպատրու հարաւային հողմէն մինչեւ Միջազնութիւն անապատի եղերըները. բաց ասուի քրդերը վաշկառուն վահանանակ կը բնակին Տիգրիսի եւ Մուրագ-Հայի մէջերն եղած դաշտերն ու լեռները ինձպահ սեպագերերէն կը տեսնուի կէտի մը մէջ ալ Կո-Ռէն(ար) ք եւ Քրդերն իրարու նման են. Երկուք ալ վաշկառուն սապարանակ ժողովրդական կ'ապրէին, որ սիրով կը մասնակից դրացեաց արշաւանքներուն իրեւ հնամակ աւարին յայտն մէջաւ. Ճիշտ ալ Կո-Ռէն(ար) ք վաշկառուն ըլլարուն հաստատուն բնակութիւն եւ պետական կազմիկերպութիւն չընէին. Այս տասեաթէտէնայ երկար ըլլորդին միջնութեան կ'երեւայ ինձի Տիկի (Gesch. 162) սս խօսը “եւ ոչ տեղէ մը յայտնի է Տիգրազնիկերպութ աննոց (Սուրէկերու) երիշը համար կամ անոնց բարգարներէն մէկն առած ըլլալուն” Նմանապէս հարի է մերժել Տիկի իրը ենթադրութիւն բասար թէ Կուրտի (համար Կուրէն) կողըսի հետայն ըլլայ: Քանի որ նորագոյն ձայնական գրութիւնը շնու ծանօթական է, կորոյն Քրդերը հաւատար դնելը միայն նկատողութեան արժանի ենթադրութեան մարմէքն անի. Կուրէն եւ Կուրտի ընկերութեաներն իրարու հետ կապող կամացը մը կիրայ ըլլաւ ու նմանադրութիւնը թէ Կուրէնի, Կուրտի մը և նոյն անձնան երկրորդական ձեւերն ըլլան². բայց թէ հանութեան տաեն այն գաւառաց տիրող ոչ և սմանկան բարբառն մէջ Տիգրի էր Տիգրինց այնպիսի փոփոխութիւն մը գէթ մնիւ. Հիմայ շատ գտնութեան է ապացու ցանել: Բայց թէ Կուրէն եւ Կուրէնի անուանը մէջ աղեր մը կար կրնանց բաւական ստուգութեալք մնակութիւն, նաև մասնակութ. որ ընդունելու ենք Կուրէնց հասարակ Կորհասի գետնոյն վրայ ընակիլ: Թերեւս կորհասիցիք առանձին ցեղ Մէնն, որն առած է Կորհաս երկիրն իւր անսնը³:

¹ Այստեղ կը բնակին արեւմտեան քրդերն. արեւ ելեանները Զապրու լիրաց մէջ կը բնակին եւ արարծուած են — թէեւ քանի մը տասնեակ աստիճերէ է մը — մինչ Խորանն: Հման. Spiegel, Eranische Alterthumskunde I, 358 եւն. Kiepert, Lehrb. der alten Geogr. էջ 80. Խորեն Sachau, Zeitschr. f. Assyriol. XII, էջ 52. “Տիգրազնիկերպութ Կո-Ռէնի բնակութարար” Տօրդնաւուններ:

² Համարէ (Gesch. 524) Հարացական ժամանեալ կ'ըսէ Կուրէրացիք (ըստ արտաքրութեան վերջն ժամանակաց քրդեր):

³ ZDMGի (Bd. 51, էջ 559) գետ Հիմայ ըլլա տեսած ըլլորդ աներն մը բնէլ կ'է գրէ. “Հազիւ Կորհան է աստիճին թէ Տիգրազնիկերպ Ասախոց գով” (Col. II, 19) միուած Կորհան(ութիւն) Կորհան հայ անց ըլլանին դրայ. Աստ հասանական է որ Կորհան անոնց Կորհանի մէկ երկրորդական ձեն է. միուած թէ Կորհան երկիրն ու Կորհան երկրու մասամբ միայն վրար կը ծավեն:

(Երան-իւնի)

ՄԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ

ԹԱՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՍ ՀԱՅՈՒԳԵՑ ՆԻԿ. ՌԱՅԻ
(Երան-իւնի)

8. “Բարուսակոս” է նիմիթ ու թերորդ գլխուն (§ 381—428) իրեւ մին այս աղբւրւներուն որ Նանակութիւն անին Վարդանաւ եւ Վարդանեան հաւաքմանց համար: Ի հարկէ ինչպէս մին ըսիկ, բայց ի Բարուսակոս եւ Խովինեան առանինք: աղբւրւներու կարգը դասելու է նաև Ս. Գիրքն Անոր համար այս գլխուս առաջին հասանենքը՝ Ս. Գրոց աղղեցովթեան քննութեան նուրիուած (§ 381—84.) Այսպիսի աղղեցովթիւն մը բնական էր մեր մատենագրին եւ անոր յաջորդաց քով. ուստի պէտք չէ զարմանալ որ օրինակի համար՝ Ծառերու Ցագաւոր ընտրելու առակը (Դատ. թ. 7—15, ասկէ առ Ցովեապոսի եւն) կը գտնենք հայկականց մէջ մուած (“Թագաւոր ծառուղին, տես Հար. թ. 104, 2է), բայց արդէն նշնը կը գտնուի դայղն Քոփոխութեամբ առակց յունական հաւաքառանց մէջ աղեր մը կ'է կրնանց բնակութիւնը մը գէթ մնիւ. Հիմայ շատ գտնութեան է ապացու ցանել: Բայց թէ Կուրէն եւ Կուրէնի անուանը մէջ աղեր մը կար կրնանց բաւական ստուգութեալք մնակութիւն, նաև մասնակութ. որ ընդունելու ենք Կուրէնց հասարակ Կորհասի գետնոյն վրայ ընակիլ: Թերեւս կորհասիցիք առանձին ցեղ Մէնն, որն առած է Կորհաս երկիրն իւր անսնը²:

² Այս առաջին մասին, որ Խիկարաց առանձերէն է, այլուր առիթ կ'ունենակը խօսելու:

³ “Առաք Հարացն, ապ. Վենես. 1855; Հար. թ. 17—80.” Ս. Աղմանակ արքուն:

միայնակեացք, եւն՝ (տես § 383): Ասկայն այս ամենքն իրեն աղբեր ոչինչ են ազգեցովեան տեսակետով՝ բարուախօսի ազդեցութեան բաշդատմամբ. (Տ. 384.)

“Բարուախօս” (Physiologus) հնութեան տարածուած գրքերէն է, որուն հայերէն թարգմանութիւնն ալ բանասիրաց ուշագրութիւնը դրաւած էր: Ալդէն ծիրանաւորն զիտրա, որ շափաղանց մեծ նշանակութիւն տուած էր իւր հայերէն բնագրին, հրատարակած է զայն վենենետից կրին եւ զարիս մէկ օրինակին համեմատ²: Անծանօթ հայագրեց մ'օգնութեամբ նոյնը գաղղիկեն լեզուաւ ալ լցու տեսաւ՝ կահիւ աշխատասիրութեամբ եւ քննութեամիք³: “Բարուախօսին, մասնի միւս գործերին կը յշուին միայն գիւտարբն՝ աշխատասիրութիւնը լանդի, զոմմէկ, լաւ հոների եւ կը քառասիրի հարդիկեցէվ: Աւաջինն է վերջնիք թուարք այս անհիմ աւանդութիւնն, զոր յշէ պիտօն յենլով իւր թարգմանչին (Հ. Դարբ. Այլապեան) կարծեաց զայս, իր թէ հայ թարգմանութիւնն արդէն եւ դարուն ըլլայ, կը նդունին ընդհանրապէս որ հայերէն թարգմանութիւնը “բարուախօսի, ևսիմագրութեանց երկրորդ խմբին կը պատկանի եւն, կարնիեցէլ չըսու տարի եաբը հրատարակելով” “Բարուախօսի, յօյն բնագիրը Մոսկուայի Արևինորդական Մատենադարանին՝ ըստ ենթադրութեան թ. գարու ձեռադրէն մը, շատ մերձաւու կը գոներ զայն հայ թարգմանութեան: Հայագետը լիշելով այս ամեն կարծինքն իւր մասնութեան մասին (Տ. 387): Էլուն կը գոներ զայն բնագրին վլայս: Այսու հանգերձ նաև նոյն բնագրին համեմատ զոմմէկ կազմած այն կարծիքն (անդ՝ էլ լը, Ծան. 16)

¹ Նշուն կը գոնուի Ասորւց բոլով ալ. այսպէս Բարդիքեամբ եւ պլաց, զրոն յառաջ կը բերէ Հայագետը (Էլ. 397):

² J. B. Pitra, Spicilegium Solesmense, III (Պարիս 1855), 374—390:

³ Cahier, Du Bestiaire et de plusieurs questions qui s'y rattachent, à Քերակար Նouveaux Mélanges d'archéologie, d'histoire et de littérature du moyen âge, Paris 1874, p. 117—138.

⁴ J. P. N. Land, Otia Syriaca (Հայոց Կ' Anecdota syriaca Հայոց մասին, 1875, էջ 132) — Fritz Hommel, Die aesthiopische Übersetzung des Physiologus, Leipzig 1877. — Fr. Lauchert, Geschichte des Physiologus, Strassburg 1889. —Առաջանց Կարտազ, Փալուա, Գերարդ. 1890 (յատկապէս էջ 84—85 ևն), եւ ուրիշներ:

⁵ Տ. Բերթին Byzantinische Zeitschrift, 1894 էջ 82—88.

թէ հայերէնն երկու Խմբագրական խմբերու միջնն կամուրջ մ'ըլլայ՝ աւելի մերձաւոր առ ուղնցին քան երկրորդ խմբին, կրնայ նաեւ ցայսօր ընդհանրապէս խասելով՝ ընդունուիլ:

քննութեանց հիմականութեան համար պէտք էր ուրիմ հայ բնագիրն ուսումնափրել հիմովին. Եւ աշա այս եղած կը գտնենի ներկայ գլուխվ, թէեւ ի հարիէ՛ ինչպէս կը յայտարկը Հայագետը, “Բարուախօսի, լիմակատար քննութիւն չըր կրնար իր նպատակն ըլլալ, այլ պաշափ միայն որչափ կապ ունի ներկայ գործիս նպատակին հետո բարուախօսի կը յայտարկը համար կութիւն է առած համեմատութեանց մէջ՝ շատանապէլ միայն իւրաքանչայի գիւտը ունացել նշանակել յիշեալ հրատարակութեան համապատասխանող էջերը. Վասն զի նկը նպատակ ունեցած չէ լիակատար “քննադատական հրատարակութիւն”, մ'ընել բնագրին, այլ միայն իւր ծորագրին մէջ մալոլ: Նոր նիւթեր մատակարել “ապագայ քննադատական հրատարակութեան, համար: Սակայ իւր բնագրիրը համեմատութեամբ վեց ձեռագրաց՝ այս “ապագայու քննադատականին պաշտաման մեծագոյն մասն արդէն կատարած է. Եւ ներկայ ուսումնափրութիւնն ալ կարծենք շատ բան պիտի չժողով ընկելու բնագրայ քննադատախին:

Ըստու վեց ձեռագիրներու համեմատութեամբ եղած է հրատարակութիւնն: Այս ձեռագիրներու կը նշանակէ Հայագետը BCC-RSP համառատութեամիք, պայմենն էջմիածնի թ. 453 (= B որուն մասին տես գ. 17—19.) — Էջմածնի թ. 1684 (= C, տես վերը § 154.) — Էջմածնի թ. 1711 (= C¹, տես գ. 47—54.) — Էջմածնի թ. 23 (= R, պահասաւոր, ձեռագիրն իրը Ժ. Զ. Գ. գարեկ.) — Հետանայ գրատան մէկ ձեռագիրն (= S, տես Սայագիսին առուսերէ “Ցուցակն, նոյն հաւաքանն, Մասկ. 1892, էջ 35.) — Ուրիշ մը պետքրութիւն կայսերական Հրատարակական մատենադարան (= P, տես Dörr, Catalogue des MSS. etc., Պետքրութիւն 1852, էջ 571, թիւ 640.) — Վերջապէս Պիտրայի հրատարակութիւնը (P.A.) — Ասոնցէ միայն երկարքը թուական ունին, երկուքն ալ ժեւ: գարեն, մին (C¹) գրուած 1601ին, միւսը (B) 1628ին. միւսներն ան-

¹ Տես Հար. գ. 181—175 “Բարուախօս”:

նակ թէպէտ բազում եւ անսպառ իցեն չարիք մարդկան հանապազ առ արարչութիւնն, ուստի խնամք գարմանոցն մատակարարին որբ զնս ոչ ճանահեն, սակայն ոչ թողու եւ հեռանայ յարարածոց իւրց, այլ հանապազ յայց ելեալ՝ խնդրե զիրուսեալ զի գտցեն, Այս հատածին մէջ եմէ նաեւ չելք գտներ յատուկ խմբագրութիւն մը բարուախօսի նկարագրական մէկ նի թին¹, սակայն գոնէ կը ներկայացընէ բարուախօսի վերաբերեալ նիւթ մը, որ յետոյ ժամանակաւ կրնար մուծուած ըլլալ հայ “բարուախօսի, ընդարձակ օրինակա մէջ: — Դուռնէ Աշուացի” որ հայ գրականութեան հելլենասրահան շրմանն (Ձ. և. դար) մէկ հեղինակն է, գրութեանց մէջ կը գտնեն արդարանգ բարուախօսի եւ ընդհանրապէս անաւոնց մասին զուցաց, օրինակի համար (Պրակէ ժ. ապ. Ա. Ենեա. 174) “Իրպէս յորժամ ասեմք զտարակի ի բնութենէ ողափոհ եւ զուղու բոհինմ եւ զառիւծ արի եւ զարագիլ արդար, վասն զի զերացեալ հայրն կերակրէն, — Եղիչի Պատմութեան ութերորդ՝ յետոյ աւելցուած՝ յեղանակին մէջ կը կարդակը թէ կանայք կապելց նախարարաց “անարիւն ճիպուսոց նմանեցին, որ երգոն քաղցրութեամբ առանց կերակրանաց կեան, եւ կենդանին նի զօդ միայն հեծելով, զանա մարմանց բերեն զնմանութիւն², Սակայն, թէպէտ եւ Համանման զոյց մը կը գտնուի բարուախօսի մէջ³, Նշելի Պատմութեան շարունակուած կը կրնաց այս միւթել փոխ առած ըլլալ նաեւ ուրիշ ազերկուներէ, օրինակի համար Փիլլինի Սպ. Վարուց կենար տեսականին գրեն, ուր կը կարդակը “իբր ասե՞ զնդուանց ազգը աւգով կերակրէն, եւնէ⁴, կամ Բարոսի Անց-

¹ Յես հայագիտն գործոյն է 410, որ կը նեանակու որ Ազատայց պահ միւթել չէ գտնուած բարուախօս արդի հայ օրինակա մէջ, բայց առող մէրին մասն նման կը գտնեն Ազարանան առաջ մը Ազատաց (ՁԱ. տես Հար. Բ. 153) եւն:

Յես նշին հրա. (ըստ Անելեացեց օրինակին) Խ. Կոչանիսիսանէ, Տուուկ. 1892, էջ 181:

Յ. Այսու Լոյդէնի ասոր օրինակը՝ Ծ. Ձ. (Lanc. թ. 77-78, թորմ. թ. 74-75):

Ճ. Ձ. Fr. Conybeare, Philo about the contemplative life, Oxford 1885, p. 78, հայ բարպէտ՝ ապ. 185, Հայագեաց հայ Կը նշանակէ (էջ 405 թուա), 1) որ կոնիրէի հաստատութիւն մէջ Փիլլին հայ Մարգարուն, թիւնը 450էն ենոք չէ (ապ. էջ 155), համ նայ ինչ ո՛ւ 420էն ենոք (ապ. էջ 381), հաստատու հայ մը լուսէի, Այս պարագան առ որ մէր արարանութիւնն էր գործուած նշին եւ Ռ. Խորհրմաց, աւելի կարեւոր ի վերացուածական որոշակ քան ընդհանարանին, Եղիչիս մէջ նշանակութիւն չի կը կրնար որուիլ այս իւրին ալ որ հայերն Աւորուածնչ ափական բնագիրը՝ որու պատման թիւնը ատական անհետն

օրէնքն՝ Հայերէնին Կեղեւու, ու ճպուռու ընթերցումն Փիլլինի մասգրովը կը մէկնուի⁵: — Թավակ Արծուանէ (Թ. և. դար) խօսելով Ցածկաց “Յովսէին զօրավարին վրայ որ ի Ցարն բանակեալ բայանացը, կը նմանցընէ արջյ բարցոյից որ ձմեռը կը բայանայ եւ գարունը կ'ելլէ բայցուէն⁶: Թէպէտ եւ կրնայ հայ պատմագիրը արջյն բարցոյը անկախարար ճանչցած ըլլալ նաեւ կեանքէն, սակայն կարելի է որ գրած ըլլայ բարուախօսի իգ հատածին աղդեցութեաններքն էն, ինչպէս որ Արծուանուոյ քով կարելի է նոյն աղդեցութիւնը նշմարել ուրիշ տեղ ալ, այսպէտ կը Աւաստականի ից հատածին աղդեցութեաններքն էնզ՝ Սոփիի տիկնոջ մասին կը գրէ՝ “Անհամանան ի կանար ըստ նմանութեան ամենուասէր տարափէկ⁷: — Արէտոսինի լուսովիրուցոյն⁸ (ԺԱ. դար) քով կը գտնենկ կիրթ մ՛ուրու բարուախօսի մեր հայ օրինակաց մէջ չենք հանդիպէր: Լաստիվլերացի կը գրէ՝ “Եւ քանզի է կենդանին ինչ, զոր տեղուու կոչեն, զորմէ ասեն մէջ զամենայն գոյն փոխէ, զի յորսրդացն ապրեսցի, նշնակու եւ նա (Վրվին) ի զօրանաւ

լուսարանուու չէ, Փիլլինի թարգմանցին անհանօթ թացած է: Ակրտպէտն հայ բարպէտ մըսուն ու ուշ մէր կառենք ամենն ին անալու նշու ու չէ ոյն թարգմանութեան հոյ քրանականնեան սովորութիւննեան մըրակերպութիւննեան (Անհամանան իւնիսն մէջ մէր աղդեցութեան նշու ի կանար կազմութեան կը ցուցըն ու կը մըրակերպ հւելլաստրական մշնոնի, մըրակուառու աղդարուունք Ձ. և. գարերուն:

Ա թա. Ը. Բարպէտ, առ Մigne, Patr. Ser. Gr. XXIX, 184. Հայ բարպէտ (ապ. Ա. Ենեա. 1890) էջ 178-75-ը ընդհանրական թիւն հոյ որ Անցորդին հօյ թարգմանութիւն ուրիշ փերպէտ կը լոյց յունացէն հաստապարագուած կը ցուցըն ու կը մըրակերպ հւելլաստրական մշնոնի, մըր-

ակուառու աղդարուունք Ձ. և. գարերուն:

Յ Յ. Հայոց, առ Մigne, Patr. Ser. Gr. XXIX, 184. Հայ բարպէտ (ապ. Ա. Ենեա. 1890) էջ 178-75-ը ընդհանրական թիւն հոյ որ Անցորդին հօյ թարգմանութիւն ուրիշ փերպէտ կը լոյց յունացէն հաստապարագուած կը ցուցըն ու կը մըրակերպ հւելլաստրական մշնոնի, մըր-

ակուառու աղդարուունք Ձ. և. գարերուն:

Յ Յ. Հայոց, առ Մigne, Patr. Ser. Gr. XXIX, 184. Հայ բարպէտ (ապ. Ա. Ենեա. 1890) էջ 178-75-ը ընդհանրական թիւն հոյ որ Անցորդին հօյ թարգմանութիւն ուրիշ փերպէտ կը լոյց յունացէն հաստապարագուած կը ցուցըն ու կը մըրակերպ հւելլաստրական մշնոնի, մըր-

ակուառու աղդարուունք Ձ. և. գարերուն:

Յ Յ. Հայոց, առ Մigne, Patr. Ser. Gr. XXIX, 184. Հայ բարպէտ (ապ. Ա. Ենեա. 1890) էջ 178-75-ը ընդհանրական թիւն հոյ որ Անցորդին հօյ թարգմանութիւն ուրիշ փերպէտ կը լոյց յունացէն հաստապարագուած կը ցուցըն ու կը մըրակերպ հւելլաստրական մշնոնի, մըր-

ակուառու աղդարուունք Ձ. և. գարերուն:

Յ Յ. Հայոց, առ Մigne, Patr. Ser. Gr. XXIX, 184. Հայ բարպէտ (ապ. Ա. Ենեա. 1890) էջ 178-75-ը ընդհանրական թիւն հոյ որ Անցորդին հօյ թարգմանութիւն ուրիշ փերպէտ կը լոյց յունացէն հաստապարագուած կը ցուցըն ու կը մըրակերպ հւելլաստրական մշնոնի, մըր-

Պալամզոս, որ է սկզբն թագաւորութեան նոցաւ նոցանեւ եր Փիլոտոսն՝ Բարյուֆոն անոնց եւ նունցոց, քիչ մը ապրեր ընթերցուած առջևն ունեցած պիտի ըլլայ այս պատմագին գաղղացի թարգմանիցը¹, եթէ անոր թարգմանածը չէ այս ընթերցուածը, զոր կը գտնենք Ասիական թանգարանի ձեռագրին (թ. 11) մէջ՝ “թագաւորեաց Արգեացոն Պալամզոս. առող էս Փիլոտոսն երեւոցու Բարյուֆոն անոնց եւ նունցոց, Անդլւաւ ծանօթութեան մէջ (թ. 50—51, Ծան. 7) քանի մը տեղեկութիւն կու տայ Փիլիստի մասին, որուն հետ կը նյունացնէ զփիւստոս, հետեւելով Վարդանայ պատմութեան Հրատարակին՝ Անեստիկան Հօր՝ կարծեաց: Վարդան՝ երկրորդելով Միքայէլի Ասորուց գլխաւոր կտաերը՝ կը գրէ². “Սաս թագաւորեաց Արգեացոց Պեղապոս, ուստի Փիլոտոսն էր, բարյուֆոնը անդան ինդունեաց, զու՞ ինչպէս կը տեսնուի “Փիլոտոս”, կը կարգացնի («փիտ- կամ» է, եւ Հրատարակիցը (անդ. Ծան. 1) կը համարի զայն Փիլիստոս անոնց պատմագիրը Դ. գարուն ն. ք. ք. ս սական Միթիթաբեան Հարց ծանօթ էր “Փիլոտոս, ընթերցուածն, ինչպէս կերեւայ Վարդանայ այս տեղոյն յիշատակութենէն անուան այս ձեւովն զոր կը գտնենք Հայկազնեան բաւագրոց մէջ (ի բառն՝ “Բարյախան” ինչպէս յիշեցնիք³: Բարյուֆոնսի այս վկայութիւնն անունն ալ “Փիլիստոս”, ձեւով՝ մաւա գտած է նաև Մշիթաբայ Այրիվանեցոյ (Ժ. գար) ժամանակադրութեան մէջ⁴, ուր աշխարհի տոնելին 3768 տարւոցն ներքեւ կը նշանակուի⁵ “Աւոր Փիլոտոս Բարյուֆոն տեսնուի ինդունեաց, Փիլատոսի անունն”:

¹ V. Langlois, Chronique de Michel le Grand, p. 50: «Palapus (Pélops) régna sur les Argiens qui ont fourni le physiologue Philotos (Philiste), auteur d'un traité sur les animaux et les oiseaux.»

² Վարդան Պատ. առ. Անեստ 1882, էջ 20: 84. Մասկ. 1861, էջ 31:

³ Հրատարակին (Այլշանի) բառն խօսք է՝ “Փիլիստոս անոնց պատմագիր մը անացի կացեալ ի. գ. գարու նախ քան քիքիսոս, յաւուր դինիսեան կրտքը ի Ալբրեհուս, իսկ առավիտոս քիքիսեան շնուռու իսկ նախորհնեան եղագասի, անձանոթ է թէ,

⁴ Եթև վերը. Philatusի հմատակութիւնն առ Պիտորոյ (անդ. էջ 101) Միթիթաբայ միջնորդ թագաւոր եղած է:

⁵ Միթիթ. Այրիվ. Հրու. ք. Գ., ի Վարպետ. 1867, էջ 50, թբրմ. Histoire chronologique par Mkhitar d'Antrivank, par Brossat, 1869, p. 43: «Պատմանեան հրատարակութեան մէջ մասնաւ պատմանմէն եղած է “Փիլիստոտոս, ասց ձեռագիր ունին, ինչիւ յայտնի է Բրուսի կողի տեղայ մասին քառա համարութեանն, եւ դարձաւ նորի Պատմանեան առ թարգմանութեանն (էջ 379):

ու անձը շատերը հետաքրքրած է⁶, սակայն այս ինդիրը էապէս հազի թէ շշափէ մեր “Բարյուֆոնսին”, եթէ հայ ձեռագրաց միոյն մէջ (Պ) հեղինակը “Փիլատոս” կը կուտաք ու այս կը ցուցնէ մեր կարծեզք միոյն որ նոյն օրինակին դրչին և անօթ էին վերոյիշեալ պատմագրաց վկայութիւնը մէքը նկատում էին “Բարյուֆոնսի ամենայն անանոնց եւ թունցոց, եւ գրիչը մեր “Բարյուֆոնսին”, համարելով իրը երկասիրութիւնն յիշեալ Փիլատոսի անոր ընծայած է: Կախարար անանուն հեղինակի մէկեկասիրութիւնն էր “Բարյախոնսի”: Այս յիշատակարանին ուր իշեցներով ալ գտնուած խմբագրութեանց պատմութիւնը կը ցուցընէ որ միոյն վերջին դարերը սկսաւ ծանօթ անուններու կապուէլ, երբ սկսան զայն վերագրել ունանք նոյնէսէ պարք բարոց, ուրիշները հաւասարապէս Յօհն. Ուիներնեանէ եւն⁷. (§ 389.)

Ասկէ եաբը կու գայ գլխուա ընդարձակացն մասը, մանրամասն ուսումնափրութիւն զգացացեալ “Բարյուֆոնի, առանձին մասերուն կամ կտօրներուն, քննելով անոնց պարունակութիւնը, յաճախ յառաջ բերելով ուսու թարգմանութեամբ, նշանակելով աղցերըն վարդանան եւ այլ հապալանց մէջ, համեմատելով թէ հայ եւ թէ օստա գրականութեանց մէջն մասնութիւնն եւն. (§ 390—416.) Այս մանրամասնութեանց մէջ մանել անհար է մեզի:

Կը մայ պյուժ եղորակացական մասն նախընթաց հետազոտութեանց: Ինդիր մըն է թէ ինչ

⁶ Յեռակ Միթիթաբեան Հարց կարծիքն, որուն պրականչ կը գտնուի Լանգլանցի քով, որ կը նշանցնին զանիկ Փիլիստոս պատմագիրն էնու: Բրուս էնթագրութիւնն առանձ ըլլաց, իւ հարցնէն (Historia chronologique par Mkhitar, p. XII) որ “առեալ չէ արդեօք, ժամանակագիրն սկսուի Հարցեալով, այն Պիլիստոսան, զոր յաճախ կը յիշէ Եւսեբիոս դիցարանական աղցեալով առաջնորդած առեօք, Անդ Պալեփատաս (Palephatus) մասին մասնաւուն տեղիւթիւն իւ առ Քլորիա, Dictionnaire hist., géogr., philol. et critique pour servir d'annotations à l'histoire d'Arm. p. 152. Այլորուն Ալեքր, յիշելու Բրուսի կարծիքն, նոյն ալ կարծիք կը յայսին որ ըստ ուն առեւ եւս Թիաձուս (պայտ Թիաձուս) դիցարանական զուուցաց մէնիթը (Albrecht Wirth, Aus orientalischen Chroniken, Frankfurt 1894, p. 115): Կաշակներ ու Ալեքրէ, յատիպէս Պիլիստոս քով, նահաթ է ինսուան մը շարութեալ “Փիլիստոս” մասն, պատկեն կը ինցիւ ինսուան ուսումնական Ալեքր, պիլիկն Ալամիս, Հրատարակութիւնն էր իրենց կողի տեղայ մասին մասն մասն կայ առաջնորդ Ալեքրէ, իւ դեռևս հայ գրին ձանօթ ըլլաց ոյս մասնըն՝ Օքտագիր Պարուախոսի մասն մէնիթ մասն գոյ արքան եւ, եթէ միջնակե՝ Փիլիստոս ու ժամանական ինքարառում մէ չէ ենած հայ գրամական թագավորութիւնն է:

⁷ Եթև Պիտք, իւ p. 101. Lauthert, իւ p. 66

